

վերջնական յազմանակին վրայ նաևապէս Եւրոպայի Հայերուն, որ իր ծննդեան 85րդ տարեգարծին առթիւ, իրեն նուիրած էին իր կրօնանգրին 9. Տէր-Մարտեանէ քանդակուած, հետեւեալ խօսքերով կը պատասխանէր. « . . . Այլ սակայն ըստ Դաւթի եւ համբերելով համբերի Տեսանս եւ համբերից մինչեւ հայեսցէ յիս ի վշտացեալս եւ զորմուսցի ինձ ըստ մեծի ոգորմութեան իւրում, զի հաւատամ բոլորով սրտիւ զի ոչ ի սպտ անտես առնէ Տէր զազգն մեր եւ զհայրենի աշխարհն : Յոյսն ապագայ պայծառ եւ փառաւոր աւուրցն մինիժարէ զիս տակաւին եւ Ես կամ մնամ իբրեւ զծերունին սյս տաճարին որ ակնկալէր Երկնային լուսոյն մեծաւ անձկանօք, որ հոտեւ եւ ընկալաւ : Ի գիրկնս իւր եւ զո՞ սրտիւ օրհնեաց զԱստուած ասելով՝ « Արդ արձակեա զժառայս քո, Տէ՛ր, ի խաղաղութիւն : »

Զարբ հուսկ ուրեմն դարմանեց գործուած սխալը, Հայ Եկեղեցիին դարձնելով իր ինքնավարութիւնը, հրամայելով Հայոց դպրոցներու վերաբացումը եւ լուծուած ընկերութեանց վերահաստատումը :

Այն պահուն ուր ռուս բանակները Մանչուրիոյ մէջ պարտութիւն պարտութեան վրայ կը կրէին, Ա. Փէթերսպոլիի կարգ սը կրօնամու շրջանակներու մէջ գրոյց մը պարտեցաւ, որ այդ ձախողուածները կը վերագրէր անէժքին զոր Հայոց Հայրապետը որպէս թէ արձակած ըլլար Զարին զէմ՝ ռուս պաշտօնատարներու ձեռքով էջմիածնայ քանձարանին կողպտման միջոցին : Զարբ ինքն իսկ ազգուած ըլլալու է այդ գրոյցէն, քարի որ մէկէ աւելի անգամներ կաթողիկոսին զինեց՝ անոր աղօթքը խնդրելու համար ի նպաստ ռուս բանակին Այս պատմութիւնը ազանովպէս գիրադգրուած միտաբանական նրահակայտթիւններու հնարք մըն էր, նրբիման, ճշմարիտ աշակերտ մը Գրիստոսի, չի գիտեր անիժել թերեւս խնդրած է Աստուծոյ որ ազատէ Ռուսիան այն Զարբ զօրութիւններէն որ զայն կը խեղդէին իրենց ծանր աղջամուզներուն տակ : Այդ բաղձանքը . զոր շատ հաւանականաբար յայտնած է իր սրտին խորէն,

իրականանալու վրայ է՝ շնորհիւ ազատագրութեան սքանչելի ճիգին զոր կը կատարէ ռուս ժողովուրդը : Ռուսիան ազատութեան ու յառաջգիմութեան մեծ երկրի մը փոխուելու մաս է : Առայժն գործերէն մին այդ ազատական Ռուսիային, որուն յազմանակը անտարակուսելի է՝ հակառակ այն քառասոյին վիճակին որ նոկուՅ0ի ձարական մանիֆէստթին յարորդեց, պիտի ըլլայ՝ ազանովպէս՝ համաձայնիլ արեւմտեան Պետութեանց հետ, արդար ու վերջնական լուծում մը տալու համար հայկական հարցին կարելի է հաւատալ թէ իր աշքրը փակելէ առաջ, հայ Սիմէօնը ազատութեան եւ արդարութեան սաւառները պիտի տեսնէ իր հայրենիքին սգաւոր լիններուն վրայ Այսպէս, այդ երկակն ու պատկանելի կեանքը հայ Առաքեալին, կեանք ծանր աշխատանքի, մեծ ցաւերու, ազնիւ երպններու եւ հրավառ հաւատքի, պիտի աւարտէր իբրակասացած արդարութեան զիղցցիկ վերջալոյսով մը :

Ա. ԶՕԳԱՆԵԱՆ



# Ֆ Ե ր դ ու ս ի

Բ. ԴՐՈՒԱԳ.

կրուույ դասն աւարու ծածկած էր համակ, Ձէնք ու զարգ ու ոսկի արծաթ անքանակ, Հըրամայեց Արքայն, ժողվեցին բերին, Բաշխեց ապա զօրաց ի ռաքանչիւրին, Աւագանուոյ մէջէն զուրս թըռաւ Տարակ, Սըրբեց Արտաւանայ արեւնոտ յիակ, Հըլաց, մաքրեց փոշին, կոծելով վըրան, Մի արքայապայել զըրաւ զամբարան, Մէջքէ վէրքը պտտեց ծածկեց իրպակաւ Գըլուիւր զարդարեց քափուրէ թալաւ : Պատուիրեց զօրքերուն, ի Ռէյ զընայող, Որ ոչ մին սոս զընէ արքունեաց ի հող :

Յետոյ Արտաշիրին մօտն եկաւ դարձեալ,  
 Ասաց — Ո՛վ թագաւոր գու խրրատընկալ,  
 Պայմայ՛ դու անոր աղլիխն ա՛ն քեզի,  
 Կորա գահ ու թագ ու գեղ ու փառք է գի .  
 Քեզ կը լինի թագն ու գահնքն անբաւ ան  
 Ջոր ա՛նչպիսի նեղութեամբ զիզեց Արտաւան :  
 Արտաշիր ընդունեց այս խրրատը լաւ,  
 Մտրդ ուզարկեց աղլիխն ուզեց ու առաւ,  
 Հանդիսաւ ըրին ամայ մը յափ կամ երկու,  
 Հըղոր ըմպարապետն ու սպայն անարկու :  
 Ռէյնն ի Փարս անցաւ արքայն քաջարի,  
 Յոգնութիւն առաւ քիչ աղմուկէն հետ :  
 Մի դատակերտ հիմնեց ուր լի հաստար  
 Փայլէր պալատ, այգի, աղբիւր, դաշտ ու սար,  
 Ջոր պալատն Ինեկան, ծերունին այն ժիր,  
 Կը կոչէ Եորս 'նուստը Խորա-Արտաշիր :  
 Մի շուք բըղխէր անտեղ անոյշ անարատ,  
 Առաջնեւո թաժնեց, վազցուց յորդաւատ .  
 Մի ատրուչան հիմնեց մօտ այն աղբեր հոն,  
 Եորագեցու . Սազայ Մեհրակայ պաշտօն .  
 Շուրջն ալ այգեստան հրապարակ ու տուն,  
 Շինուածովք գեղեցիկ, ընդարձակ, սիրուն :  
 Երբ աւարեց արքայն պեճ, դիտուն, ինչոր,  
 Մայրպանը կոչեց գայն քաղաք Շահրի-Ջոր :  
 Շուրջնակի գիւղեր հիմնեց չէն ու ճոխ,  
 Հաւաքեց բընակչաց մի յոյժ մեծ ամբոխ :  
 Մի հաս ալ ջրամբար նըլմարեց ի խոր,  
 Լեռը պէտք էր պատեղ հասնելու անոր :  
 Բան, բըրիչ, գործաւոր թափեց անհամար .  
 Հարիւր ջրանց բազին լերան կոշն ի վար .  
 Հատուցին Շահրի-Ջոր ջուրերն ապահ Վ,  
 Ծենցաւ իսկոյն տընով, տեղով, անասնով .  
 Անթիւ զօրք ըմտահրէն բերել արւաւ կազմ,  
 Պատրաստեցաւ երթալ Բուրդի պատերազմ :  
 Երբ մօտեցաւ անոր Արտաշիր արքայ,  
 Բուրդին անթիւ զօրքով գէնն եկաւ որ գայ :  
 Մի գործ էր սա չընչին՝ եղաւ զբժարին,  
 Ջի Բուրդի կողմն եկան մարդիկն աշխարհին :  
 Կազմուեցաւ իսկոյն մի պարսիկ բանակ  
 Բազմաթիւ քան ըզԲուրդ, միոյն երեսնակ,  
 Մինչ գիշեր, օր ամբողջ, մղբեցին կըռիւ,  
 Հուսկ ապա արքային զօրքն եկաւ ջըրիւ,  
 Իրտապաստ ու շեկեաւ այնքան էր ի տես,  
 Որ անպին դաշտին նեղ կուգար երես :  
 Բաց ի թագաւորէն եւ մի քանի սպայ ;  
 Ոչ ոք մընաց այնտեղ անուանի հրակայ :

Փոչինչ, ու ասիլէն ջերմ արեգական,  
 Յամբեցան լեղուններ ճայթ ի ճայթ եկան,  
 Երբ գիշերն պարզեց իւր զըրօշն ի յօր,  
 Դարդեցուց ազգմ ու խազմ, աղմուկ սե չբոթ :  
 Մի խարոյկ նըլմարեց լեռնակողմի մեճ :  
 Փութապէս հոն զիմեց զըրօշիւ հանդերձ .  
 Դէմ զըրաւ Արտաշիր դէպ ի այն խարոյկ  
 Մի քանի ընկերով թէ՛ ծեր թէ՛ ատոյգ :  
 Երբ մօտ եկաւ՝ տեսաւ նովիւներ էին .  
 Որ այժ ու ոչխար անդ մակաղեր էին .  
 Յած իման Սըքայն ու ըմպայ ձիերից,  
 Ռազմի դաշտի հողով բերան փոշելից :  
 Արտաշիր ջուր ուզեց խմելու տակաւ,  
 Վազեցին բերին ջուր, մածուն ըլապաւ :  
 Հանգչեցան եւ մի քիչ կերաւ ինչ ու կար .  
 Սեւա զիշերն ըզգեցաւ կը սըքմ խաւար :  
 Մահճ որթմանընտիր՝ փրոեց վերարկուն,  
 Բարձ ըրաւ սաղաւարան արքայ իր գըլխուն :  
 Այգը երբ անդընդոց վերայ կ'երուէր,  
 Իրանայ Շահի գլուխ քննեց կեցաւ վեր :  
 Եկաւ սրնաթին մօտ գըլխաւորն նովուաց,  
 — « Չարք գեղմէ հեռօւ լինի միջաւ, սաաց,  
 Որ վերսկիւր ժողանք քեզ բերան այս ուղին,  
 Որ վերարկուզ ըրիք դու քեզ անկողին : »  
 Շահ ճանապարհ հարցուց նովիւէն ընդ փոյթ,  
 Թէ ո՛ւր կըրնանք գտնել մի տեղի անըտյթ :  
 Ասաց. — « Ի՞նչ չես զընտիր տատ ապատ տեղի,  
 Թէ շառնես մի մարդ որ ցոյց տայ քեզ ուղի :  
 Չորս փարսախ որ զընես ճանապարհ աստի,  
 Կը զընանն այնտեղ գու տեղի հանդըստի .  
 Անկէ անդին գիւղեր կից են իրարու .  
 Ամէն գիւղի մէջ կայ մի անձ մեծարաւ : »  
 Երբ լըսեց Արտաշիր հօգուէն այս խօսքեր,  
 Մի քանի ծեր ատու իր նետ : զընկեր .  
 Լեռնէն իմաւ մի զիւր Շահն ըմպահապետ,  
 Վազեց անոր առաջն իսկոյն զեհապետ :  
 Չիտա ու ուղարկեց ծեր ու դեռվիրայ  
 Անկէ շիտակ դէպ ի Արտաշիր-նորայ :  
 Ջօրքը երբ առաւ լուր արքայէն այգպէտ,  
 Ճամբայ ինկաւ ուրախ զըւարթ փութապէս .  
 Լըրտեսներ ու զարկեց բանդէտ ու առակ,  
 Որպէս զի դիտեն գաղա Գրքերու վիճակ :  
 Սուրացին լըրտեսներ, տեսան դարձան ետ,  
 Եւ եկան պատեհցին Շահին կէտ առ կէտ :  
 Ասացին թէ « Բուրդի վառ, զըւարթ, անհօգ .  
 Շահին վերայ բընաւ չըլտարիր ոչ ոք :

Այնպէս կը կարծին թէ ի Ստահր Արտաշէր ,  
 Մահնցաւ իւր առոյգ բախտն եղաւ ձեր : »  
 Ուրախացաւ արքայն երբ առաւ այս լուր ,  
 Այ ուրիշ խօսքերու չը տըլաւ նա լուր :  
 Ընտրեց զօրաց մէջէն՝ կուտեալ բարց ի բարց ,  
 Երեք հազար հնձեալ քաղ առեւերմարտ .  
 Աղեղնածիփ հազար եւ կապարճ ու նեա .  
 Այս ամէնը համուռ Շահն առաւ իւր հեա  
 Երբ արեւ դեղնեցաւ՝ ասն արոււ զօրաց ,  
 Այն որ չը տարուկէք էր այնտեղ մընաց :  
 Կէս գիշերն որ անցաւ , մութ պատեց երկիր ,  
 Թըշնամեղն մտա հասաւ Շահն այխարհակիր .  
 Տեսաւ զաշտի երես փռուած կան ի քուն ,  
 Յոյզ ու խուճապ սրտին մէջն է ամենուն :  
 Երբ մտնեցաւ արքայն ի Գուրգին սընտր ,  
 Ձրգեց երասմանկն օրայտին՝ վար ,  
 Մերկացուց իբ սուսեր , մըտաւ ի քանակ ,  
 Դալար խոտին զըրաւ պուխն արեան պրսակ :  
 Բոլոր զաշտի երես գըլուխ ու ձեռք էր .  
 Գուրգը ջարգ ու կոտոր գեպինն էր ծածկեր .  
 Ձրկար ցերիներուն ա՛լ չափ ու քանակ .  
 Յիմար գոտողութիւնն եղաւ իայտասակ :  
 Ասար արին նոցա տուն ու տեղ ու բուն ,  
 Ոսկի ու թաղ բաշխեց զօրաց ամենուն :  
 Այնպիս եղաւ որ մի գննապով լի տաշա ,  
 Բարձուն ի պուխն մի ձեր թէ տանկը ի դաշտ ,  
 Ոչ զք կը զարձնիր աչք ի նորա դեմ ,  
 Ա՛չնչափ էր Շահին ան ու օրուան նշան :  
 Չուզեց փառք բռտանալ Շահ այն քաղաքէ .  
 Վերադարձաւ ի Ստահր սնոյապաղ անկէ .  
 Հըրամայեց — « Ջիմանք արէք կապ ու վառ ,  
 Տեսէ՛ք զէնքերու մէջ չը լինի խաթար ,  
 Վայկիցէ՛ք հանգիսա՛՛ ասն ու խըլախեան ,  
 Ձի շուտ պիտի գայ իտք պատերազմական » :  
 Կերտխում մի յայնժամ ընկըսանք քաղէր  
 Եւ երբ բաւականի պընդեցան մէջից ,  
 Պատերազմի՛ հոգին ինկաւ Արտաշէր ,  
 Դու լու այս պատմութիւնն ի մի առ առ , ուսի՛ր .  
 Լըսէ՛ զաղմուցիլ ի՛նչ ասուց ինձ Դեհկան ,  
 Երբ նպ մերկայաւ ինձ զազոտն պատմութեան .  
 Գուշարաւն քաղաքի , ծովեզեր Պարսից ,  
 Թէ ի՛նչ ելուէն՝ անչ երեսցաւ անցից :  
 Մի քաղաք կար փոքրիկ ու շատ ըզգմամբոր ,  
 Ուր մե՛ն մի կ'այխարտեչ ու կ'ապրեչ հանգրտու  
 Արի քաղաքին մէջ շատ աղջիկ կար աղքատ ,  
 Մի կըտոր չոր հագի համար բազմապիստ :

Մէկ կողմէն շատ մտիկ էր նոցա՝ լեռը ,  
 Խուճի եղած կ'երթալինն նոն աղջիկները :  
 Ամէն մէկը կ'առնէր մի չափով բամբակ  
 Եւ մի հաս տոսախի փայտի մանիլակ :  
 Դարպաս որ համակին մի խուճը ձեւացած ,  
 Զնւնդով կուզային դէպ ի լեռան ցած :  
 Ուտիլըներն համայն խամսէին իրար ,  
 Քանզի առկ պակաս տարբեր ինչ չը կար :  
 Ուտեկի քընձէլ չէր լինիր զըրոց ,  
 Իրենց բուրբ՝ հոգն էր մանածներու ցոյց :  
 Իրիկուն որ լինէր՝ կը գաճառային տուն ,  
 Բամբակը հիւս նկած երկայնաւարտուն :  
 Այն քաղաքն մէջ մի մարդ կար զբարձր աղքատ ,  
 Անուն կը կոչէին նրմա Հուճիւփաւա :  
 Ինչո՞հ էին զըրեր այդ անուն նրմա .  
 Քանզի եօթ ուսուրեց նայր եզուն էր նա :  
 Մի հաս ալ պատուական գուտար ունէր իրաւ .  
 Բայց նա աղջիկը մարդ չէր հաշուեր բընառ :  
 Եղաւ որ աղջիկներն համախուճը մի օր ,  
 Իլերն առած նրասած էին սարի՝ ասոր :  
 Ուտըլու ժամն հասաւ , ձրքայցին իլեր ,  
 Պատրաստը վեր կազին , ով ինչ որ ունէր :  
 Բախտաւոր մեր աղջիկն յանկարձ մի խընձոր  
 Տեսաւ ճամբու վերայ , կողմին ձրքած նոր .  
 Վազեց վըրցուց գեանէն , իրկիկն զպահաւ ետ ,  
 Տես ի՛նչ զարմանալի դէպքեր այնտեսաւ :  
 Երբ իսածաւ խընձորը կոտրէ այն գեղաշառ ,  
 Մէջէն խոշոր ցիւրուկ մի որդ կկուտ յոյտ ,  
 Մապիկովը մէկգիթ առաւ զտոն կամաց ,  
 Իլամանին մէջը զըրաւ թըրած ու թաց :  
 Երբ որ անկ բամբակ ուղեց որ ամենէ՛ր  
 Ասաց . — « Յանուն նորն որ շուճի ընկեր ,  
 Ես այս օրոս բախտունն այս խընձոր-որդի ,  
 Գործի մէջ՝ նըրաշնիր ցուցնեմ պիտի :  
 Խընդացին , աղջիկներն , ուրախ եղան շատ ,  
 Բացդեպան այստեղն ու առամներն արծաթ :  
 Ամէն օրուան կըրկին մանեց նա այն օր ,  
 Նըշնակեց գետին համբանը բոլոր :  
 Թըրաւ ծուրի պէս տըւն , մօրն ազաց թէ ան՝ս .  
 Ո՛րչափ շատ մանեցի՛ բամբակ այսօր եր :  
 Միրեց գրովեց շատ շատ մայրիկը զանի ,  
 Ասաց . — Բախտը բաց է , ո՛ր իմ դեղանի :  
 Գիշերը համբոցին հրակերըն ամբողջ ,  
 Առտուն ամէն օրուան իրկիկն առաւ որջ .  
 Երբ հասաւ նա իւր այն փութաճաճա խըրիկն  
 Որոք արթնի՛ նոր եր սիրտ , հոգի , մարմին ,

Ասաց բարեհամբաւ ան պղծիկներուն ,  
 — Ե՛ւ զի իմ շքեմադազակ զնկերներ սիրուն ,  
 Որդի բախտով այսօր ա՛յնչափ մանկեմ ես  
 Որ պէ կպրատութեան չբանենմ երես :  
 Աքերացուց տարածը աննոյճե՛ առաջ ,  
 Թէ լինէր աւելի՛ կը մանէր նա զաջ :  
 Տարաւ ասուն մանածը արուս մայրիկին .  
 Դրախապըւտք խայտակ կընկանց հոգին :  
 Ամէն առուս մի զքչ խնճորիկ կուտար  
 Իւր որդիկին՝ քարի աղջկէն հօգափար :  
 Որչափ ալ շատ ասնէք շահակ ամէն զք ,  
 Ճակէն կ'ելէր աղջկին ան խորհրդաւոր :  
 Հայր ու մայր ասացին մի օր միաքան ,  
 Հննաբազէտ . ճարպիկ շատ կը գործ աջկան  
 Թէ գու որ ա՛յնչափ շատ կը զարկ մանաք ,  
 Միթէ պարիկներդ՝ զու զորս ես եզած :  
 Յայնմամ աղջիկը պարզ մերկացաւ իւր մօր  
 կնճորին ու արդին գազտնիքը բուր .  
 Յուցցոց այն բախտարեք որդիկն թ պահոյ .  
 Աւելցաւ խնճորձիկն սկզբուն ու կընձ :  
 Բառաւ կամարեք իրեն այն քանը Ղաֆթաւա  
 Այ իր գործին վերաք չէք իսկ խորհրդի շտա .  
 Որգի բախտէն էր միշտ խօսքը շարունակ ,  
 Նոր փառ առին զրերն իւր անփառունակ :  
 Մի ժամանակ պայպէս անցաւ . կու մարդուն  
 Օր զան զօք կ'աւելնայր բարեքախտութիւն :  
 Որքըն աջ չը սօզան իտա բընուին ,  
 Կեր կուտային ու մէշու եօք կը տանէին :  
 Երջոցաւ անեցաւ նորա մարմնոյ զանգ ,  
 Փառեցաւ զընուին ու զամակն կրփնեքանգ .  
 Այ ան ի՞նչ փոսիկ նեզ կուգար անոր ,  
 Շտային ալ մուշկի պէս սեւապաւ բուրջ :  
 Մուշկի տակէն զըքտով զեղին փայլ կուտար  
 Նորա լանջն ու զամակն ամբողջ վերէն վար :  
 Կի սեւ մաքրաւ արնառակ շինեցին անոր ,  
 Փոխադրեցին որդիկն իր այն փեղջ նոր :  
 Այնպէս եղաւ որ ա՛յն այն քաղաքին մէջ ,  
 Ասանց Հաֆթալաթի չէր լինէր զապ դու վէճ :  
 Բարձրացաւ նորա յարգն ու ինչ որ պատկու ,  
 Զօրպան նաեւ իւր որդիքն եօթնամթիւ :  
 Մի հոյակապ իշխան կար այնտեղ բընակ ,  
 Պատարեզ ու գործք , ունէք եւ ճանակ .  
 Պատանանք կը փընառէր նա ամէն պտեն  
 Որ մի զի փոջ չարկէր խեղճ մէք Հաֆթալաթիւ  
 Իսկ պք զուրբ ժողովք բուական մարդիկ  
 Բաւական ալ ասին եօթ իր զաջ որդեք .  
 Փողերը Գուշարան կընչեցին անոր .

Հորեցին , ձեռք առած՝ տեղ սոր ու աղեղ ,  
 Հաւթուլատ տողուն կ'երթար ամբոխին ,  
 Եկաւ զարկաւ յաղթեց , զաս արու սխին ,  
 Բապանեց իշխանն ու քաղաքն ալ առաւ ,  
 Բազում գանձ ու զանք կորեց արաբաւ :  
 Մի թէ մարտն եկաւ յարեց իրեն ,  
 Գաղաքն զէպ ի լեռ խուժեց համօրն :  
 Գազաթան մտա զըղեակ մի շինեց ամուր .  
 Իրեն հետ մրացաւ քաղաքն հանուր :  
 Երկաթէ մի զօւր ալ անցուցին վըրան ,  
 Թէ՛ մարտեց զաւա նա թէ՛ բընակաբան :  
 Մի ալ կ'ելէր սարէն , թափէր ի ստորէն ,  
 Բախտով այն պարտալին զետեղուած էր մէջ :  
 Բոլորին մի պատենչ քաջից շըրթապաւ ,  
 Որուն աչք բընախն չը շափեց զազաթ :  
 Երբ նեզ կկաւ որդին նաեւ ան սընտուկ ,  
 Գարէ մի աւազան շինեցին յատուկ ,  
 Երբ օգէն բաւական տաքցաւ կեր ու զար ,  
 Բերին հանգուցին հոն որքը մեղմարս :  
 Այնպէս էին կարգած իր առտուն ամէն ,  
 Պատարեց մի կուգար Հաֆթալաթի կողմէն ,  
 Մի թէ կ'աթապ բըրնձ կ'ելէր կը բերէք .  
 Կը շափէր դիրուկ որդն . այս էր նորա կեր :  
 Բոլորեցան այսպէս մի զանի տարի ,  
 Ետջոցաւ որդն եղաւ մի փիղ վիթխարի :  
 Մի ժամանակ այսպէս որ անցաւ վըրան ,  
 Հաւթալաթ անուն կուց ան տեղսն Կըրման  
 Եւ այն անիւր աղջիկն որդի հօգալար ,  
 Հայր կարեց զօրաց նորա պատաւար :  
 Պատանեց կարգեցին զըպեր ու վէզեր ,  
 Որքը կ'աւտեր կաթ , արինձ , մեղր ամէն ի՞նչ :  
 Հաւթալաթ ըլլաւանպետ էր զըքան առաջ ,  
 Այն որ զաս զատաստան կ'անէր այնչափ շատ՝  
 Կըրմանէ արշաւեց մինչ ի Չինաց ծով ,  
 Ետձեզ նաեւ կ'ովու երեսը զօրքով ,  
 Եօթ որդեցը հետ կար թէւր սուտերալաթ  
 Աւաւ ու զէնք քաղում եւ գանձ բաւարար :  
 Ամէն այն թագաւոր թէ կ'ելէր ի մարտ ,  
 Որքն սպիմանաց մտա , թ մի ակընթարթ .  
 Լըսեղով բուրբ այն զըրայնեքը կին ,  
 Զօրքով սարափառար կը ջարդուէին :  
 Այնպէս եղաւ զուրբ Հաւթալաթին հօգօր ,  
 Որ հոնք ալ չէր իշխեր մտ փըշիւ անոր ,  
 Մի անգամ այնպիսով , մէջը զօրք ու գանձ ,  
 Հողմին ալ չէր թ տար աղաւտ դարձ ու անց :

Տր. Յ. ԹԻՐՈՒՄԿԻԱՆԻ